

ԿՐՈՒԵԿԱՆ

ՍԵՐ ԱՍՏՈՒԹՈՅ ՆԿԱՏՄԱՄՐ

«Երկ ո՛վ պիտ զաշխարհ, ոչ
է ի նմա սե Հօր»:

Ա. ԹՈՒՂՅ ՑՈՎՀ. Բ. 16

Կրօնը կը ու արե բրի բարդայականէն, չնոր-
փի զգացումին տուած իր արժեւորման:
Բարայականը կը յենու սկզբունքներուն.
մինչդեռ կրօնը ի նկատի ունի սիրուն ու
զգացումները, որոնք կեանքին կուտան ու-
րու արժէք և նշանակութիւնն: Աշխարհա-
սէրը կրնայ լաւ մարդ ըլլաւ, բայց չի կրր-
նար արքայութեան որդի կոչուիլ, եթէ
չունի ուր իր երկնաւոր Հօրը նկատմամբ:

Երբ աշխարհ կ'ըսնէք, չհնք հասկնար
անջուշտ ժամանեակն ու եղանակները, և
կամ լեռներն ու գաշտերը, հովիաներն ու
անտառները, անդաստաններն ու ազգիւր-
ները իրենց բովանդակ չքեզութեանը մէջ:

Այս չ այն աշխարհնը, որուն նկատմամբ
առաքեալը կ'արգիլէ սէր ունենալ: Ի՞նչ-
պէս կարելի է չհիսանալ բնութեան երփնե-
րանք գեղեցկութիւններուն վրայ, որոնք
բնութեան բազկացուցիչ ներդ աշխակութիւ-
նը կը կազմին: Ի՞նչպէս կարելի է չզմայ-
լի խորհրդաւոր երկնքի հրաշալիքներուն
վրայ և չպատկանիլ այն ուժէն՝ որ զիսէ
հախակարգել ու նախարիմնամել այս բոլո-
րը, համաչափ ու ներգաշնակ օրէնքի մը
մէջ: Բոլոր այս ստեղծագործութիւնները
ուրիշ բան չեն, բայց ծոպերը այն զեղե-
ցիկ պատմուճանին, որով զարդարած է
ինքինքը մեր երկնաւոր Հայը: Աշխարհը
իր այս հրաշալիքներով, զեղեցիկ հայելի
մըն է, որուն միջոցաւ մեզի կը յայտնուի
մեր Արարիչը:

Աշխարհի մէջ կայ նաև մարդը, սա-
կայն կարելի չէ չսիրել եղբայր մարդը: Ազ
որ կ'ուզէ կենդանի և սուածած տեսնել երե-
սա երես, պարտաւոր է զայն փնտուի ոչ
թէ իր մտածման պարագ երկնակամարին
վրայ, այլ իր եղբայրակից մարդոց նկատ-
մարի զգացած սիրոյն մէջ: Հետեւարար
առաքեալի ակնարկած աշխարհին մաս չի

կազմիր նաև մարդը: Տակաւին մարդով
պայմանաւոր են զիտութիւն, արուեստ և
կրօն, այսինքն այն սրբազան ձգուամները՝
որ մեզ կ'առաջնորդեն յաւիտենական կեան-
քի խորհուրդին:

Առաքեալի մտածումին մէջ, աշխարհը
իրերու և երեւոյներու կառայցը, տեսա-
նելի մարմինը չէ, ոչ աւ այդ բոլորը կեն-
սուարող կեանքը, այլ չարիք անոր, որ կը
յուրարիցնէ զմեզ կեանքը արժանագայել
կրօնով ըմբռնելու և զայելուու բարիքնե-
րէն: Այսինքն այն՝ ինչ որ օտարարտէ,
զաղանցուկ և անիրական, հակոտնեայ հո-
գեկանին, յաւիտենականին և նշարտին:
Թող մարդ պահ մը կարենայ զգալ ուժը իր
հոգեկան թագաւորութիւնն, իր ներքին զե-
ղեցկութեան և նշարտութեան, այն ատեն
պիտի խոմրին ու չքանան խաղանքը իր
ջողերուն, առերեւոյթ պատկերները վա-
զանցուկին և սուտին, ու ինքը դէմ առ
զէմ պիտի զայ իրականութեան մը՝ որ գեր
է աշխարհին և անոր չարիքի տանող հրա-
պոյներէն:

Եթեանքի մէջ կան փոփոխական և ան-
փոփոխ երեւոյներ, անցողակի և յաւի-
տենական իրողութիւններ: Բնութեան ե-
ղանակները, բոյսերը և մարդկային կեան-
քը, ճնշումին տակն են բնութեան այս օ-
րէնքին: Ապային արտաքին և երեւութա-
կան իրողութիւններու կարգին, մարդկային
հոգիի մէջ կայ յաւիտենականութեան տես-
չը, այս բոլոր փոփոխական ու երեւութա-
կան իրողութիւններու մէջ անփոփոխելին
ու յաւիտենականը որոնող, որ զերծ է
աշխարհի չարիքէն ու եղծանումէն:

Այս տեսակէտով միակ անձը, որուն
կեանքն ու հաօկացողութիւնը կրնայ մէզի
իր օրինակ ծառայել, մեր կրօնին անզու-
գական հիմնադիրն է: Մեր Տիրոջ փորձու-
թեան օրինակը աւելի քան տպաւորիչ է,
երբ կեանքի չարիքը, մոլորեցուցիչը, Անոր
ցոյց տուաւ աշխարհի թագաւորութիւնը
զԱյն փորձութեան տառջնորդելու համար:
Սակայն այդ տեսիլքով միայն չի պայմա-
նաւորուիր Յիսուսի յազթանակը կեանքին
վրայ, անիկա բարձունքէ մը միայն չնայե-
ցաւ աշխարհին և անոր չարիքին որ մար-
թացած կը կենար իր զիմաց, զինք փոր-
ձութեան մղելու: Յիսուս յետոյ ապրեցաւ
կեանքը մարդկային ընկերութեանը մէջ,

բայց կրցաւ մնալ անմեղ և յաղթական։ Թագաւորութիւնը որ իրեն ցոյց կուտար սատանան, երկրային էր, թագաւորութիւնը նը նիւթին, թագաւորութիւնը չարիքին։ Աստուծոյ թագաւորութիւնը մեր մէջն է, մեր գործն է, մեր երջանկութեան համար այս կեանքի մէջ, կոպուած մեր կատարելութեան։ Նոր զրութիւն մը ըմբռնումներու, վերիվայր չըջում մը կեանքի մինչև այն ատեն ընդունուած արժէքներու, փոփոխութիւն զգացումներու, զիտումներու և դատումներու։

«Եթէ ոք սիրէ զաշխարհ, ոչ է ի նմասէր Հօր»։ Յիսուս հանդիպեցաւ մարդոց, որոնց մէջ զերազոյն կեանքի բոլոր կարելիութիւնները խեղզուած էին նիւթական զուր հոգերով, մարդոց՝ որոնք զբաղուած էին անպէտ բաներով, որոնց իրական արժէքներու նկատմամբ ունեցած հեռանկարը սխալ էր հիմնովին։ Յիսուս տեսաւ մարդիկ, որոնք հարստաթիւն դիզելու իրենց անյագ տենչին մէջ, կը մոռնային մարդկային եղբայրութեան ամենանուիրական իրաւունքները։ Ան կը տեսնէր թէ մարդիկ կեանքը վայելելու իրենց հրայրքին մէջ, գաշնակցած էին աշխարհի չարիքին հետ, ծախոած էին ինքզինքնին սատանային, ի խնդիր երկրաւոր փառքերու և հաճոյքներու վայելումն։ Այս է պատճառը որ Անկատէ մարդոց ընչափաղցութիւնը, ինչպէս մայր մը պիտի ատէր իր զաւկին առողջութեան սպառնացող չարիքը։

Երկու կերպ կայ զղեակ մը պաշտպանելու, մին ամրանալով անոր մէջ, խցելով բոլոր անցքերն ու գուռները, միւսը վերածելով զայն բաց հայեկի մը, իշխելով անկէ շուրջի համայնապատկերին։ Յիսուս կեանքին կը բանայ ինքինքը, դիմազրաւելով այն բոլոր չարիքները որոնք կը սպառնան մարդոց կեանքին։ Անիկա կը նմանի ծովուն մէջ հսոսող գետի մը՝ որ կ'ուզէ անուշել ծովին ջուրերը։ Անսահման է իր ուժը, ինչի որ հզի կը բուժէ, կը սրբացնէ և կը կատարելազորձէ զայն։ Կեանքի չարիքին դէմ կարենալ կուռելու և յաղթելու իր այս ուժը կուգայ երկնաւոր Հօր հետ իր ունեցած յարաբերութենէն։

Իր ամբողջ կեանքը լեցուն է այն խռունկ զիտակցութեամբ թէ անքակտելի կապ մը կը միացնէ զինքը երկնաւոր Հայրը, որուն նախախնամութեան կը պարտինք մեր կեանքը, որ իր Որդիին արինովը լուսաց մեր մեղքերը, պատազրեց զինք չարին տիրապետութենէն և ցոյց տուաւ մեզի իրական ուզին, բարձրագոյն կեանքին և անմահութեան առաջնորդող։ Ճշմարիտ քրիստոնեան որ զի-

հետ։ Այս իրազութիւնը տատուածաբանական վարդապետութիւն մը չէ միայն, այլ Յիսուսի անձնական մէկ փոմառութիւնը նոյն ատեն։ Փորձել զերլուծման հնթարկելու այս կատարեալ հաղորդակցութիւնն ու միութիւնը Հօր և Որդւոյն միջն, պիտի նշանակէր փոքրիկ ամանով մը ծովին ջուրը պարպել փորձելու։ Իրոզութիւն է թէ Անխորապէս գիտակից էր, իր մէջ աստուածային ներկայութեան։

Եեայ պէտք է զիտանալ թէ Քրիստոնէութիւնը զերբնական կրօն մըն է և զիտէ ենթարկել մարզը իր զերբնական ուժի ազգեցութեանը։ Կարելի չէ Յիսուսի կրօնը իջեցնել կեանքի սովորական իրերու կարգին։ Իր Մարգեղութեան պատճառները թուելէ առաջ, իրոզութիւն է թէ Ան եկառանգելու երկու աշխարհները իրարմէ զատող պատը, կամրջելով մարզն ու Աստուած իրարմէ զատող անջրպետը։ Աւրիշ կրօններ կրօնան իջնել, հաւասարելու մարդոց աշխարհիկ իմաստութեան չափանիշերուն, Քրիստոնէութիւնը կամ զերբնական է և կամ ոչինչ։ Սակայն իր այս հանդամանքը թող մատածել չտայ թէ ան ցնորածին կրնայ ըլւալ, որովհետեւ կարելի չէ որ Աստուած զոյութիւն ունենայ երկնքին մէջ և մարդ իր հոգիին մէջ չկարենայ զգալ Անոր ներկայութիւնը։ Առանց Աստուածոյ և անդենական կեանքի յայսին, կարելի պիտի չըլլար ազատազրել մարզը կեանքի չարիքէն և անոր յոսի ազգեցութիւններէն։

Միւս կողմէն սակայն զերբնականութեան զգացումը չի փրկեր հոգին, Յիսուս պէտք է մօտ զայ հոգիին, անոր զպելու ստորհան, որպէսսով մարզը կարենայ խուսափիլ աշխարհի ազատանութենէն և չարիքէն։

Այս բոլորէն վերջ, երբ կը մատածենք մանաւանդ Մարգեղութեան, որ արդիւնքն է աստուածային անսահման զութին։ Իր մոլորեալ զաւակներուն նկատմամբ, կը զգանք խորապէս թէ պարտինք սիրել մեր երկնաւոր Հայրը, որուն նախախնամութեան կը պարտինք մեր կեանքը, որ իր Որդիին արինովը լուսաց մեր մեղքերը, պատազրեց զինք չարին տիրապետութենէն և ցոյց տուաւ մեզի իրական ուզին, բարձրագոյն կեանքին և անմահութեան առաջնորդող։ Ճշմարիտ քրիստոնեան որ զի-

առաջից է իր կոչումին, և կը ճանչնայ աշխարհը իր գրական ու բացասական իրողութիւններու մէջ, չի կրնար չսիրել երկնակար Հայրը, ու զատել աշխարհը իր տիրմի, առափ, կեղծիքի, անգիտութեան և անձնապիտեան մէջ, որոնք ների և Արքահամբի օրերէն սկսեալ մինչև մեր օրերը, կը ջանան արդապեառող տարրերը հանգիստնալ կեանքին:

«Ի՞նչ օգուտ մարդուն համար չահիլ ամրող աշխարհն եթէ յետոյ պիտի կարստնենէ իր կեանքը» Յիսուսի այս հարցական հշտումը, մարդարկական չեշտ մը կուտայ իր արտայայտման: Հազին և ուկին երկու իրարու անհանգուրժող տէրիր են, և իւրաքանչիւրը իր կարգին կը պահանջի ամրող մարդը: Ու այդ մարդը այսօր նորէն ինկած է աշխարհի չարին, սատանայի իշխանութեան ներքեւ, կորսնցուցած իր ազատութիւնը, կը վազէ այն ձայնին, որ քարերը հացի վերածած իրէն կը բաշխէ:

Սակայն ով որ աշխարհի մէջ անառնական գոհացումներէն վեր գեղեցկութիւն կը վնասէ, ով որ մտածումներու մէջ ճշշմարտութիւն կը հետապնդէ, ով որ կը տագնապի խաղաղութեան ի խնդիր, կ'առէ աշխարհը, սիրելու համար երկնաւոր Հայրը Որ օրէնքն ու սկզբանքն է այս բոլորին:

Մեծ է գործը մեր Տիրոջ, մարդերու հոգին փրկութեան ի խնդիր: Վերսախն ծնունդը, ուրիշ բան չէ քայլ առնել մարդը աշխարհի թագաւորութիւնէն և առաջնորդել զայն երկնքի թագաւորութեան, ազատազրելով զինքը աշխարհի չարէն և Հապտակ Ծերէն նոր արքայութեան, սիրոյ, ճշմարտութեան, սրբութեան և խաղաղութեան նոր կարգին:

Յիսուս եկաւ, ապրեցաւ ու մեռաւ մեզ հետ, զպան մեզի սիրով և քաղցրութեամբ, բացաւ իր չնորհալի կեանքին զանձիրը մեր աչքերուն, ու իր չնորհիւ մինք տեսանք գեղեցկութիւնը սրբութեան, և ուժը իր հոգեկան մեծ կեանքին: Անիկան փոխանցեց իր այդ կեանքը մեզի մեր իր նկատմամբ ունեցած հաւատքին չնորհիւ, որպէսզի մենք ևս կարենանք ապրիլ իրեն պէս մեր երկնաւոր Հօրը հաղորդակցութեանը մէջ:

Այս աշխարհի մէջ մենք պէտք է կամ

ՏԱՌԱՊԱՆՔԸ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԷԶ

«Յաշխարհի աս նեղութիւն ունիցին»
(ՅՈՒ. Ժ. 33)

Ասիկա մեր հաւատքի առաջնորդ Քրիստոսի թանկապին խօսքերէն մին է: Յիսուս արտասահման այս խօսքը իր կեանքի վերջին վայրեաններուն, երբ Գողգոթայի մահուան չուքը իր վրայ ինկած էր:

Մարդկային կեանքը տեսակ մը ճամբարդութիւն է: Ամէն մարդ կը փափաքի և կ'անկալէ որ այս ճամբարդութիւնը շարունակուի առանց տառապանքի և առանց նեղութեան: Մարդկի ընդհանրապէս կ'ուղին որ օրօրոցէն մինչև զերեզման, Եղիպատուէն մինչև Քանանու երկիրը, կեանքը ւեցուն ըլլայ երջանկաւէս պայմաններով: Երբ Յիսուս կ'ապրէր մեր երկրագունադին վրայ, իր աշակերտներն ալ ճիշդ այսպէս կը փափաքէին, բայց Փրկիչը ըստ անոնց, «Աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունինաք»:

Կեանքը զարդի թուփի մը կը նմանի: Անիկան թէն ունի գեղատեսիլ ծաղիկներ և ռուրութեակատ զարդիր՝ որոնք կը միսիթարին մարդկային կեանքը, բայց միւս կողմէն փուշերով չըջապատուած է:

Կեանքը ժամանակի հոլովոյթին կը նմանի, օրուն մէջ ցերեկուան պայծառ լոյսը և արկանակին կենսատու ճառագայթները կան, միւս կողմէն կայ նաև հոն՝ զիշերուան մթութիւնը: Մենք կ'ուղինք որ կեանքը միշտ արենան ըլլայ, բայց չըլլար, մեր ձեռքը չէ:

Երբեմն կեանքի սրտառուչ պարագաներու և տիրառիթ պայմաններու ներքն մարդկային հոգիի խորերէն հառաջ մը

տիրապետողներ ըլլանք կամ գերիներ: Գիտենք թէ ինչ կը նշանակէ աշխարհին գերի ըլլալը, բայց մեզմէ շատ քիչերուն ալբուած է յաղթողներ ըլլալ Քրիստոսի հետ, արքանի ըլլալու մեր երկնաւոր Հօրը սիրոյն:

Ե.